



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2174

92

241
b - 95

1874

12012

ՃՐԱԳ

(32)

ՀՈԳԻՈՅ

Ես լոյս եկայ աշխարհ , որ ամէն ով որ
լինծի հաւատայ , խաւարի մէջ չմնայ :

Յ-Հ . ԺԲ . 46 .


Ն : 599

ԶՈՐՈՐԴԻ ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵԱ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա . Յ . ՊՕՅԱԶԵԱՆ

1874



12001

2010

ՃՐԱԳ ՀՈԳԻՈՅ

ԵՍ ԼՈՅՍ ԵԿԱՅ ԱՇԽԱՐՀ, ՈՐ ԱՄԵՆ ՈՎ ՈՐ
ԻՆԾԻ ՀԱԽԱՏԱՅ, ԽԱԽԱՐԻ ՄԷՋ ԶՄՆԱՅ
Յ.Հ. ԺԲ. 46 :

Յարդի բարեկամներ ու եղբայրներ .

Ներեցէք ինծի, որ ձեզի քանի մը խրա-
տական խօսքեր զրուցեմ Պողոս առաքելցն
խօսած նիւթին վրայով, որ կ'ըսէ Բ. Կ. Ռ.
ԺԳ. Յ. “Փորձեցէք ձեր անձերը թէ հաւատ-
քին մէջն էք. քննեցէք ձեր անձերը. չէ՞ք
գիտեր ինքզինքնիդ, որ Յիսուս Քրիստոս ձեր
մէջն է, միայն թէ որ խոտելի չըլլաք :”

Աս խօսքէն կը սորվինք մենք թէ, թերեւս
մարդիկ, երբ հաւատք չունին, կը խորհին
թէ Քրիստոսի հաւատքին մէջ են. այսինքն՝
մարդ մը կրնայ իր վրայով խորհիլ թէ ինք
հաւատացեալ է, կամ Քրիստոսի հետե-
ւող, երբ ճշմարտիւ այնպէս չէ: Անունով
Քրիստոնեայ կրնայ ըլլալ, բայց ճշմարտ
Քրիստոնեայ չէ:

Ասիկա այն խօսքէն ալ յայտնի է, զոր Տէրը
Սարդիկէի եկեղեցւոյն առաջնորդին ըստւ.
“Գուն անուն ունիս թէ կենդանի ես, ու մե-
ռած ես:” Յայր. Գ. 4: Նաեւ յայտնի է Քրիս-
տոսի խօսքերէն որ կ'ըսէ. “Շատերը ան օրը
ինծի պիտի ըսեն, Տէր, Տէր, չէ՞ որ քու ա-

Նունովդ մարդարէութիւն ըրինք, և քու առնունովդ գեւեր հանեցինք, ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք։ Եւ անատեն անոնց յայտնապէս պիտի ըսեմ թէ ես ընաւ ձեղ չէի ճանչնար, մէկդի գացէք քովէս դուք որ անօրէնութիւն կը դործէիք։” Մարտին. է. 22, 23։ Այս խօսքերն այն մարդոց համար են, որ այս աշխարհիս մէջ կը խոստովանին թէ իրենք Քրիստոսի աշակերտ են, և կը խորհին թէ այս կերպով հետեւապէս փրկութեան ճանապարհին մէջ են։ Բայց Քրիստոս զանոնք չի գետեր՝ և չի ճանչնար թէ իրենն են, այն օրն ալ պիտի չխոստովանի թէ անոնք իրենն են։ Ալ անատեն անոնք իրենց յոյսէն պիտի դրկուին։ Ո՞հ, ի՞նչ սոսկալի է այս յուսահատութիւնը։ ակնկալութիւն ունենալ մեր բոլոր կենաց մէջ թէ ընդունելի պիտի ըլլանք Քրիստոսի առջեւ, ու պիտի փրկուինք, բայց յետոյ այսպէս անարդուիլ ու դուրս ձգուիլ անոր երեսէն յաւկուեանս։

Կ'երեւայ թէ Պողոս ալ իր վրայով քիչ մը վախ ունէր՝ թէ վերջին օրը Քրիստոսի երեսէն պիտի մերժուէր։ անոր համար կ'ըսէ թէ, “իմ մարմինս կը ճնշեմ” ու կը նուաճեմ, որ չըլլայ թէ ուրիշներուն քարողելէս ետեւ՝ ես ինքնս խոտելի դժոնուիմ։” Ա. Կոդր. թ. 27։

Շատ մարդիկ որ զիրենք Քրիստոնուայ կը կոչեն, կ'երեւայ թէ աղէկ չեն խորհիլ առնիւթին վրայով, կամ չեն գիտեր թէ խա-

53034

ահա

39125-11

բուելու մեծ վտանգ ունին։ Արդարեւ մեծ վտանգ կայ, ապա թէ ոչ ինչո՞ւ համար առաջեալը կորնթացի Քրիստոնեաները կը յորդորէ իրենց անձերը քննել։ Արդ որովհետեւ կարելի է որ մարդս խաբուի, ինչպէս որ Ցէրը կ'ըսէ թէ շատերը խաբուած են և վերջին օրը պիտի զրկուին իրենց յոյսէն, ապա Պօղոսի խրատին մենք ալ մտիկ ընենք, և աղէկ քննենք զմեղ։ Զանք ընենք ստուդել թէ արդարեւ հաւատքին մէջն ենք։

Ո՞հ, երանի թէ Ան որ մարդուս սիրաը կը քննէ մեզի օգնէր իր Սուրբ Հոգւովկը, որ կարենայինք ճշմարտապէս քննել զմեղ։

Նախ տեսմենք թէ Քրիստոսի հաւատքին մէջ ըլլալն ի՞նչ է. և առաջ սա ցուցընենք թէ ճշմարիտ կրօնքը դաւանիլ՝ հաւատքին մէջ եղած ըլլալ չի ցուցըներ։ կորնթոսի ժողովուրդը՝ որոնց Պօղոս այն խօսքն ըսաւ, դիակէին և կը դաւանէին Քրիստոսի կրօնքը։ Լսած էին անոնք Աւետարանին քարողութիւնը նոյն առաքեալէն։ բայց տակաւին “Խոտելի” ըլլուելու վտանգին մէջ էին։ Եթէ ճշմարիտ կրօնքը դաւանողներուն ու զիրենք Քրիստոնեայ կոչողներուն ամէնքը, հաւատքին մէջ եղած ըլլային և այնպէս ապահով ըլլային, հարկ չէր անոնց իրենց անձերը քննել։

Երկրորդ. Լոկ մկրտուած ըլլալը հաւատքին մէջ եղած ըլլալ չի ցուցըներ։ կորնթացի

Քրիստոնեաներուն ամէնքը մկրտուած էին, այս մասին անոնց համար դժուարութիւն չկար : Պօղոս անոնց կ'ըսէ իրենց անձերը քննել ոչ թէ գիտնալու համար թէ մկրտուած էին այլ թէ Քրիստոսի հաւատքին մէջ էին : Ուստի կրնայ ըլլալ որ մարդ մը մկրտեալ ըլլայ՝ ու Քրիստոսի հաւատքին մէջ եղած չըլլայ . կրնայ ըլլալ որ մենք մկրտեալ ըլլալով ճշմարիտ Քրիստոնեաներ եղած չըլլանք . կրնայ ըլլալ որ մկրտեալ ըլլալով տակաւին ապահով եղած չըլլանք : Եթէ խնդիրը մկրտութեան վրայ եղած ըլլար, եթէ մկրտութիւնն ամենէն մեծ բանը եղած ըլլար, առաքեալը պիտի ըսէր, Զեր անձերը քննեցէք և տեսէք թէ մկրտուած էք :

Երրորդ . Հաղորդութեան խորհրդոյն մասնակից ըլլալը հաւատքին մէջ ըլլալ չի ցուցներ :

Եթէ այսպէս ըլլար, Պօղոս պիտի ըսէր, Հաղորդութիւն առիք :

Չորրորդ . Այս կամ այն եկեղեցիէն ըլլան ալ չի ցուցըներ Քրիստոսի հաւատքին մէջ ըլլալ : Զորորինակ, շատ անդամ կը լսենք որ մարդիկ կ'ըսեն, Մենք Յունաց եկեղեցիէն ենք, ճշմարտութիւնը միայն մեր քովն է . կամ Մենք լատին եկեղեցիէն ենք, կամ Հայ ենք, կամ Անդղիացի ենք, մեր հաւատքը շիտակ է : Կորնթացւոց մէջ ալ այսպէս եղաւ . մէկը կ'ըսէր, ևս Պօղոսեան եմ. ուրիշ

մը, ես Ապողոսեան եմ. դարձեալ ուրիշ մը, ես Գետրոսեան եմ: Բայց Առաքեալն այս կուսակցութեան հոգւոյն համար սաստիկ յան դիմանեց զանոնք: Դուք մարմնաւոր էք, ըստ անոնց :

Այս չէ խնդիրը թէ անոնք Պետրոսի⁸ հետեւող էին թէ Պօղոսի կամ թէ Ապողոսի, այլ թէ Քրիստոսի⁹ կը հետեւէին, ճշմարտապէս Քրիստոսի հաւատքին մէջ էին :

Ճիմա ասոնք թողոնք . դանք մեր առջի հարցման՝ թէ ի՞նչ է հաւատքին մէջ ըլլալ: Կը պատասխանեմ թէ՝ Քրիստոսի վրայ ճշմարիտ հաւատք ունենալ, ճշմարիտ Քրիստոնեայ ըլլալ և Քրիստոսի ճշմարիտ աշակերտ ըլլան է:

Այս մեծ և շատ կարեւոր խնդրոյն նկատմամբ սիսալմունք չունենալու համար՝ երթանք նոյն ինքն Քրիստոսի որ անսխալ ուսուցիչ է, և անկէ պատասխան առնենք : Երբ ինք աշխարհիս վրայ էր մարմնով, իր աշակերտներուն յայտնի սորվեցուց թէ ի՞նչ բան հարկաւոր էր իրեն աշակերտ ըլլալու համար : Սորվեցուց անոնց որ աս նիւթին վրայով սըխալմունքէ զգոյշ ըլլան : Բոլոր մարդիկ պարտաւորեց զգոյշ ըլլալ զիրենք իր աշակերտներն ըլլալ դաւանելէ, և այնպէս կարծելէ՝ մինչ իրօք այնպէս չէին :

Մեղի տուած կանոնը սա է . «Թէ որ իս կը սիրէք իմ պատուիրաններս պահեցէք: Ան

որ իս չսիրեր, իմ խօսքերս չպահեր՞” Յ.Հ. Ժ. 15. 24: “Թէ որ մէկը իմ ետեւէս դալ կ'ուզէ, թող իր անձը ուրանայ, և իր խաչը վերցընէ՝ ու իմ ետեւէս դայ:” Մատթ. Ժ. 24:

Այս կանոնը պարզ ու դիւրիմաց է. տղայ մալ կրնայ հասկրնալ զայն. քանզի ծառայ մը որ ճշմարտապէս կը սիրէ իր տէրը, անտարաւ կոյս կը ջանայ անոր կամքին հաճոյ եղածն ընել: Հնաղանդ կ'ըլլայ անոր ըսածներուն, և հաւատարիմ անոր ստացուածքին վրայ: Եւ տղայ մը որ իր ծնողքը կը սիրէ, բնականապէս և կամաւորապէս անոնց կը հնաղանդի, ու անոնց ուղածին պէս կ'ընէ: Եթէ տեսնենք տղայ մը կամ ծառայ մը անհնազանդ, իսկոյն կը հետեւցընենք թէ անիկա սէր չունի:

Ուրեմն եկէք՝ քիչ մը մտածենք բրիստոսի այն գլխաւոր պատուէրներուն վրայ, և տեսնենք թէ կը պահե՞նք զանոնք: Այս կերպով կարող պիտի ըլլանք որոշել թէ ճշմարտապէս անոր աշակերան ենք թէ ոչ:

ա. Այն պատուէրներուն մէկը զոր թիսուս լեռանը վրայ իր տուած քարոզներուն մէջ ըսաւ՝ սա է. “Ուրաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը և անոր արդարութիւնը” Մատթ. Զ. 33: Աս խօսքը կը ցուցընէ մեզի թէ մեր առաջին և գլխաւոր ջանքը կամ փափաքը պիտի ըլլայ խնդրել Աստուծոյ թագաւորութիւնը մանել. կամ ուրիշ բառերով

ըսենք, երկինք երթալու համար պատրաստ գանուիլ: Մեր քրիչն այն խօսքով յայտնի և որոշ սորվեցուց, որ մարդուս հոգին անմահ է, և պիտի մնայ մինչեւ յաւիտեան կամ երկնից մէջ՝ կամ դժոխքին մէջ. թէ աս հոգին է անտեսանելի էակ մը և մարմինէն աւելի պատուական: “Քանդի ի՞նչ կը շահի մարդմը՝ թէ որ բոլոր աշխարհը վաստըկի, և իր անձը կորսնցընէ:” Մատթ. Ժ. 26:

Մեր միտքը մեզի կը սորվեցընէ թէ՝ մենք պարտինք նախ և գլխաւորապէս ամենէն հարկաւոր բաներուն հետամուտ ըլլալ: Զորովինակ, մարդուս աւելի հարկաւոր է մարդգըրափի մը հոգ տանել քան թէ երկաթի կտորի մը: Աւելի հարկաւոր է մարդու մը կեանքն աղատել քան թէ ճնճղուկի մը կեանքը: Հիմա ամէն մարդ կրնայ հասկրնալ թէ՝ աւելի հարկաւոր է անմահ հոգւոյն աղէկ ըլլալուն խնամք տանիլ, քան թէ մարմնոյն. և աւելի հարկաւոր է աղատել աշխարհ մը քան թէ անհատ մը: Եւ որովհետեւ բրիստոս մեզի այսպէս յայտնի ըսաւ թէ հոգին, այն կենդանի և գործունեայ էակն ամենեւին պիտի չմեռնի, ուստի և աշխարհէ մը աւելի արժեք ունի, և որովհետեւ մենք բանաւոր ըլլալով կրնանք որոշել թէ ի՞նչ բան պատուական է և ի՞նչ բան անարդ, առանց յատուկ պատուէրի յայտնի է թէ պէտք է մեզի մեր հոգիներուն փրկութիւնը փնտուել այնպիսի փափաքով մը որ

մարմնոյն կեանքը փնտուելու՝ կամ աշխարհիս բարութիւնները վաստկելու փափաքէն աւելի մեծ ըլլայ : Ուստի ո՞չափ յայտնի և պայծառ է այս պատուերը . “Առաջինդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը և անոր արդարութիւնը” “Զանք ըրէք որ նեղ դռնեն մըսնէք” Ղ. մ. ժ. գ. 24: Տէրը բացայատ կերպով կըկին և կրկին մեզի կը հասկցընէ թէ մեր հոգիները կորսուելու մեծ վտանգի մէջ են, “Նեղ դռնէն ներս մտէք, ինչու որ լայն է ան դռւուը՝ ու ընդարձակ ան ճամբան, որ դէպ ’ի կորուստ կը տանի . և շատուոր են անոնք՝ որ անկէ կը մտնեն : Ինչու որ նեղ է ան դռւուը՝ ու նեղուածք է ան ճամբան, որ դէպ ’ի կեանք կը տանի . և քիչուոր են անոնք որ զանիկա կը գտնեն :” Մատն. է. 13. 14:

Ս.րդ աս բանին նկատմամբ քննենք զմեզ և տեսնենք թէ մեր հոգիներուն փրկութիւնը հարկաւոր բանի մը պէս փնտուելու ետեւէ ենք :

Ընթերցող, դլսաւոր հոգդ քու յաւիտենական երջանկութիւնդ ապահովապէս ձեռք ձգելու համար է . Մարմինէդ աւելի հոգւոյդ վրայ կը խորհի՞ս : Ամէն բանէ առաջ Աստուծոյ թագաւորութիւնը կը խնդրե՞ս :

Մի՛րելիք, մեր մէջ արդեօք հարիւրէն մէկը կը գտնուի՞, որ այս պատուերին հնազանդի . կը վախնամ թէ այս մէկն ալ չի գտնուիր : Շատ մարդիկ չեն իմանար թէ անմահ հո-

դի ունին . և սա ալ շատ քիչ դիաեն՝ թէ իրենց հոգին յաւիտեանս կորսուելու վտանգի մէջ է : Երբ մարդ մը հիւանդ և նեղութեան մէջ է, և կը վախնայ թէ պիտի մեռնի, բան մը կ'ընէ . շուտով մէկը կը դրէք բժշկին, ու դեղ կ'առնէ :

Այսպէս դուք, եթէ դիաեք և կը հաւատաք թէ ձեր հոգին հիւանդ է, և յաւիտենական մահուան վտանգին մէջ, օդուութեան համար պէտք է որ Յիսուս Քրիստոսի երթաք, այն մեծ միակ ճարտար բժշկին, որ ձեզի փըր կութիւն ըլլայ : Բայց ո՞չափ քիչ են անոնք որ այսպէս իրենց պարտք կը համարին իրենց հոգւոյն փրկութեանը հոդ տանել : Ո՞չափ քիչ են Քրիստոսի այս պատուերին հնազանդելով, ամէն բանէ առաջ Աստուծոյ թագաւորութիւնը և անոր արդարութիւնը խընդուները : Բայց, եթէ այս մասին անհնազանդ ըլլանք, ի՞նչպէս կրնանք անոր աշակերտներն ըլլալ :

Ք. Քրիստոսի միւս պատուերն է իր աշակերտներուն իրար սիրել . “Նոր պատուիրան մը կու տամ ձեզի, ըստաւ, որ մէկզմէկ սիրէք” Յ. մ. ժ. գ. 34: Եւ աս փոխադարձ սէրնէր և ոչ ուրիշ բան մը, որ բոլոր աշխարհի պիտի ցուցընէր թէ անոնք ճշմարտապէս անոր աշակերտներն էին, և թէ անոր կրօնքը ճշմարիտ էր : Քանզի ըստաւ, “Ասով ամէնը պիտի դիտնան թէ իմ աշակերտներս էք, թէ որ

իրարու վրայ սէր ունենաք :” Քրիստոս անոնց
համար ըրած ազօթքին մէջ այսպէս ըստ,
“Որպէս զի մէկ ըլլան՝ ինտոր որ մենք մէկ
ենք . . . որպէս զի աշխարհս հաւատայ՝ թէ
գուն խրկեցիր զիս :” Յ.Ֆ. Ժէ. 44, 24:

Ուստի հիմա մենք՝ որ Քրիստոնեայ կը կո-
չուինք, տեսնենք թէ ճշմարտապէս իրար կը
սիրե՛նք աս պատուերին համաձայն : Հըեայք և
Մահմէտականք մեր սէրը տեսնելով կ'իմա-
նա՞ն թէ մենք Քրիստոսի աշակերտներն
ենք . և աս պատճառաւ մեր Երկնաւոր Հայ-
րը կը փառաւորե՞ն : կ'ըսե՞ն ինչպէս ժամա-
նակ մը Հեթանոսները կ'ըսէին նախնի Քրիս-
տոնէից համար, “Ճեսէք, ինչպէս աս Քրիս-
տոնեաներն իրար կը սիրեն :” Բայց, ընդհա-
կառակն, անոնք ոչ ապաքէն մեր ատելու-
թիւնը կը տեսնեն զոր ունին իրարու դէմ :

Թոյները՝ Լատիններուն, և Լատինները Հա-
յերուն դէմ հակառակութիւն ընելով, իրա-
րու վրայ արհամարհութիւն ու ատելութիւն
չե՞ն ցուցըներ :

Ուստի Քրիստոսի աշակերտներ կընա՞ն ըլ-
լալ անոնք որ այսպիսի ատելութիւններ ու-
նին իրարու դէմ . և այնպէս պատճառ կ'ըլ-
լան անհաւատներուն հայհոյանք խօսելու :

Այս կերպով կընա՞ն ըլլալ անոնք Քրիս-
տոսի հաւատքին մէջ, կամ Քրիստոսի աշա-
կերտնե՞րն են :

Եւ ոչ միայն այլեւայլ եկեղեցիներէ եղող

Քրիստոնեայք իրար կ'ատեն այս կերպով,
այլեւ միեւնոյն եկեղեցիէ եղողներն ալ այս
պէս իրարու դէմ թշնամութիւն ունին և ի-
րարու վսաս կ'ընեն : Ուրեմն ճշմարիտ է հի-
մա ալ այն, որուն համար Պօղոս գանդատ
կ'ընէր երբեմն կորնթացիներուն ըսելով, “Եղ-
բայր եղբօրք հետ դատի կը մտնայ, ան ալ
անհաւատներուն առջեւը :” Ա. Կոդն. Զ. 6: Այս բանին համար առաքեալը կը յանդիմանէ
զանոնք ըսելով, “Ինչո՞ւ մանաւանդ դուք ա-
նիրաւութիւն չեք կրեր . ինչո՞ւ մանաւանդ
դուք զրկանք չեք քաշեր : Հապա դուք ա-
նալ իրաւութիւն ու զրկանք կ'ընէք, և ան
եղբայրներուն :” Ա. Կոդն. Զ. 7, 8:

Մեր Տէրը պատուիրեց, “Մէկզմէկ սիրե-
ցէք ինտոր որ ես ձեզ սիրեցի :” Յ.Ֆ. Ժն. 12: Արդարեւ ինքը իր ժողովուրդը այնչափ շատ
սիրեց, մինչեւ իր կեանքը անոնց համար
մեռնելու դրաւ : Յովհաննէս առաքեալ ալ
ասոր վրայ խօսելով մեղի կ'ըսէ “Մենք ալ
պարտաւոր ենք մեր եղբայրներուն համար
դնել մեր կեանքը :” Ա. Յ.Ֆ. Գ. 16: Արդ
այսպէս ընելու յօժարութիւն ունի՞նք : Մեր
եղբայրներուն համար նեղութիւն քաշել
կ'ուզե՞նք : կամ ընդհակառակն անոնց նեն-
դութիւն չե՞նք ըներ, և մեր անձին օդտին
համար անոնց սուտ չե՞նք խօսիր :

Եթէ այսպէսէ, մենք կընա՞նք Քրիստոսի
աշակերտներն ըլլալ :

Բաց ասկէ մենէ պահանջուած սէրն ան-
կեղծ և անխարդախ ըլլալու է , Այս սէրը ընկ
վայելուչ խօսքերու մէջ և զուարթերես դէմ-
քի մը վրայ հաստատուած ըլլալու չէ , այլ
պէտք է որ ըլլայ ներսը սրտին մէջ հաստա-
տուած , ինչպէս կ'ըսէ Պետրոս առաքեալ .
“Սուրբ սրտով մէկզմէկ պինտ սիրեցէք :” Ա.
Պէտ . Ա . 22 :

Արդ՝ որչափ շատ անդամ կը լսենք որ մարդ-
մը կը խօստովանի թէ սէր ունի ուրիշի մը վրայ ,
երբ սրտով կ'ատէ զայն : “Իրենց ընկերնե-
րուն հետ խաղաղութիւն կը խօսին , բայց ուր-
տերնուն մէջ չարութիւն կայ :” Սու . Իջ . 3 :

“Ո՛րդեակներս , կ'ըսէ Յովհաննէս առա-
քեալ , չէ թէ խօսքով ու լեզուով (մէկզմէկ)
սիրենք , հապա դորձքով ու ճշմարտութիւ-
նով :” Ա. Յովհ . Գ . 18 :

գ . Մեր Տէրովը պատուէրներուն մէկն ալ
սա է . “Սիրեցէք ձեր թշնամիները :” Մատթ . Ե.
44 : “Լաեր էք որ ըսուեցաւ , Քու ընկերդ սի-
րես , ու թշնամիդ ատես : Բայց ես ձեզի կ'ը-
սեմ , Սիրեցէք ձեր թշնամիները . օրհնեցէք
ձեզ անիծողները . բարի ըրէք անոնց՝ որ ձեզ
կ'ատեն , և աղօթք ըրէք անոնց համար որ ձեզ
կը չարչըկեն ու կը հալածեն :” Մատթ . Ե . 43, 44 :

Դիւրին է սիրել անոնք՝ որ մեզ կը սիրեն .
բայց գժուարին է մեզ ատողները սիրել : Պա-
կայն որչափ գժուարին ըլլայ այս պատուէրը
մենք անոր հնաղանդերու ենք : Քրիստոս

ինք այնպէս ըրաւ . և ամէն մարդիկ պէտք է
որ այնպէս ընեն , որ անոր աշակերտներն ըլ-
լան : Գետրոս առաքեալ կ'ըսէ , “Վասն զի ի նշ
գովութիւն կ'ըլլայ ձեզի , եթէ մեղք գոր-
ծելով ծեծուիք՝ ու համբերէք . հապա թէ որ
բարիք գործելով չարչարուիք ու համբերէք ,
ասիկա Աստուծոյ քով չնորհք մըն է : Քանզի
գուք աս բանիս համար կանչուեցաք , որ
Քրիստոս ալ ձեզի համար չարչարուեցաւ , ու
ձեզի օրինակ թողուց՝ որ իր շաւիղներուն հե-
տեւիք :” Ա. Պէտ . Բ . 20, 21 :

Հիմա , Քրիստոնեայ ընթերցող , գուն այս
բանին մէջ անոր քայլերուն կը հետեւին , թէ
քեզի կանոն ըրած ես քեզ սիրողները միայն
սիրել , և քեզ ատողներն ատել : Երբ գուն կը
նախատուիս՝ գուն ալ անոնք կը նախատե՞ն :
Քեզ անիծողներուն փոխարէն գուն ալ անոնք
կ'անիծե՞ն : Այսպէս չըրաւ Քրիստոս որ ամե-
նուն Տէրն էր , հապա իր հալածիշներուն հա-
մար աղօթք ըրաւ , և առաջին Քրիստոնեա-
ներն այս կերպով անոր շաւզին կը հետեւէ-
ին , ինչպէս Պօղոս կ'ըսէ . “Երբ մեղ կը բամ-
բասեն՝ կ'օրհնենք . Երբոր կը հալածեն՝ կը
համբերենք . Երբոր գէշ կը խօսին՝ կ'աղա-
չենք :” Ա. Կոնդ . Դ . 12, 13 : Եւ ուրիշ տեղ
Պօղոս շատ յայտնի կերպով կը պատուիրէ մե-
զի , “Օրհնեցէք՝ ու մի անիծէք :” Հառաւ . ԺԲ .
14 : Ուրեմն եթէ մենք Քրիստոսի և անոր առա-
քեալներուն օրինակին չենք հետեւիր , և ա-
2

Նոնց պատուէրներուն չենք հնադանդիր, ճըշ-
մարիտ Քրիստոնեայ չենք :

Հիմա մենք ամենքս քննենք մեր վարքը :
Ո՞չ ապաքէն մենք գրեթէ ամէնքս, մեծ ու
պղտիկ, մեր թշնամիները կ'ատենք ու կ'ա-
նիծենք : Մեզի դէմ եղած անիրաւութիւն-
ներուն կը ներե՞նք : Եթէ մարդ մը մէկ օրը
եօթն անգամ յանցանք ընէ, Քրիստոսի պա-
տուէրին և անոր տուած օրինակին համեմատ
անոր կը ներե՞նք : Ուրիշները մեր անձին պէս
կը սիրե՞նք . զրորինակ՝ ուրիշ եկեղեցիէ
եղողները կը սիրե՞նք : Եւ եթէ անոնք կը սի-
րենք, ո՞չ ապաքէն ցանկըներն ու Հրեաները
կ'ատենք : Հիմա, սիրելիք, մեզի պէտք է որ
ամէն մարդ սիրենք, ու ամենուն աղէկութիւն
ընենք : Մեզի պէտք է որ ամէն մարդոց հա-
մար աղօթք ու աղաշանք և խնդրուածք ը-
նենք Աստուծոյ . ինչու որ ան է մեր Փրկիչ Աս-
տուծոյ առջեւը աղէկ ու ընդունելի : Տես
Գալ. Զ. 10, և Ա. Տէս. Բ. 1—3 :

Դ . Քրիստոսի մէկ ուրիշ պատուէրն ալ աս
է, «Ամէն ինչ որ կ'ուզեք թէ մարդիկ ձեզի
ընեն, դուք ալ անոնց անանկ ըրէք . քանզի
աս է օրէնքը ու մարդարէները :» Մատթ. Է. 12:

Աս է Պօղոսի ըսած սիրը, որ օրէնքին լրումն
է : Հայու. Ժ. 40 : Աս է օրէնքին այն երկորդ-
մեծ պատուէրը որ մենէ կը պահանջէ ըսե-
լու . «Յու ընկերդ սիրես քու անձիդ պէս :»
Երանի թէ ամէն մարդ այս պատուէրն իր

պրտին մէջ անջնջելի կերպով գրէր . և ան-
տեն ի՞նչ երջանիկ պիտի ըլլար այս աշխարհ :
Եւ եթէ Քրիստոնեաներն այս պատուէրը բըռ-
նէին, ի՞նչ երջանիկ ընկերութիւն մը պիտի
ունենայինք : Անատեն ամէն ատելութիւն,
նախանձ, չարութիւն, բարկութիւն, չարախօ-
սութիւն, ստութիւն, ամբարտաւանութիւն,
գողութիւն, պղծութիւն, եւայն, ասոնց ա-
մէնը պիտի վերջանար : Ա. Անատեն պիտի
չըլլար իրարու դէմ խարէութիւն ընել, ա-
նէծք խօսիլ, ու զրկանք կամ թշնամութիւն
ընել : Ա. Ալ ամէն մարդ իր ընկերին վրայ վստահ
պիտի ըլլար՝ ծշմարիտ և հաւատարիմ բարե-
կամի մը պէս . և ամէնքը եղբօր պէս իրար
պիտի սիրէին :

Այն մարդը որ ճշմարտապէս իր ընկերը կը
սիրէ, ամէն բանի մէջ անոր ժամանակաւոր
ու յաւիտենական օգուտը փնտուելու կը ջա-
նոյ, և կ'ախտորժի աս բանն ընել . ասոր հա-
մար իր անձը նեղութեան մէջ անգամ
ձգելու և ուրանալու, կ'ըլլայ : Եթէ դուք հի-
մա իս սիրելու ըլլաք ձեր անձին պէս, ուրա-
խութեամբ պիտի աշխատիք իմ օգուտս յա-
ռաջ տանելու, ոչ միայն ժամանակաւոր՝ այլ-
եւ հոգեւոր օգուտս : Եւ որչափ որ իմ ան-
վախճան հոգիս աւելի պատուական է մար-
մինէս ու իմ մարմնաւոր բարկութիւններէս
և այս բոլոր աշխարհէս, այնչափ աւելի պէտք
է որ աշխատիք, եթէ դիս կը սիրէք, իմ հո-

դւոյս բարութիւնը ամէն ինծի վերաբերեալ
բաներէն աւելի փնտուելու : Դուք յօժարու-
թեամբ ձեր բոլոր ջանքովը իմ փրկութիւնս
ապահով ընել աշխատելու էք . Յօժարելու
էք այս բանն ընել, ինչպէս որ մեր օրհնեալ
Տէրը մարդոց որդիներուն վրայ ունեցած իր
մեծ սիրոյն համար հաճեցաւ անոնց իր ողոր-
մութիւնը ցուցընել, և ինքզինք խաչին վրայ
մեռնելու անգամ տուաւ անոնց համար : Եւ
ինչպէս որ բարի և բարեգութ հայր մը համ-
բերութեամբ ու կամաւ կ'աշխատի ցորեկ ու
դիշեր իր սիրելի զաւկին համար, այսպէս
դուն, ընթերցող, եթէ զիս կը սիրես, ու
բախութեամբ և ըստ կարի ջանք ընելու ես
մարմնաւոր ու յաւիտենական աղէկութեանս
համար : Եւ որովհետեւ իմ անմահ հոգիս հա-
զար անգամ աւելի պատուական է քան թէ
մարմինս, դուք ջանք ընելու էք մանաւանդ-
հոգւոյս փրկութեանը քան թէ մարմնա-
ւոր առողջութեանս համար : Զեր ընկերը
կամ բարեկամը տղէտ, կամ հոգւոյն պէտք
եղածը հոգալու ճամբէն դուրս ելած տեսնել՝
ձեղի շատ աւելի նեղութիւն տալու է, քան
թէ անոնք հիւանդ կամ ցաւոտ կամ մար-
մնաւոր նեղութեան մը մէջ տեսնել : Դուք
ջանալու էք ամէն կերպով արթնցընել զանոնք
իրենց անհոգութեանէն, և առաջնորդել անոնց
ճշմարտութեան ու կենաց ճամբան . աղաչե-
լու էք անոնց՝ որ Աստուծոյ հետ հաշտուին,

ինչպէս որ Պօղոս կ'ըսէ կորնթացիներուն,
“Քրիստոսի կողմանէ ձեղի կ'աղաչենք, հաշ-
տուեցէք Աստուծոյ հետ :” Բ. Կոնդ. Ե. 20 :

Եւ ձեր սէրը ստիպելու է ղձեզ ջերմե-
ռանդ աղօթքընել Աստուծոյ անոնց համար :
Ամէն մարդ որ իր ընկերը ճշմարտապէս կը սի-
րէ, այսպէս ընելու է, ոչ միայն իր բարե-
կամներուն ու ազգականներուն համար, հա-
պա բոլոր մարդոց, իր թշնամիներուն համար
անգամ :

Պօղոս ալ այսպէս ըբաւ, և կ'ըսէ թէ “Թոյ-
ներուն ու Բարբարոսներուն, իմաստունե-
րուն ու անմիտներուն ալ պարտական եմ :”
Հոգ : Ա. 44 :

Եթէ ոք հարցընելու ըլլայ թէ ո'վ է իմ
ընկերս, կը պատասխաննեք ինչ որ մեր Տէրը
սորվեցուց մեղի, երբ կը խօսէր ան մարդուն
վրայով որ գողերուն ձեռքն ինկած և մնա-
սուած էր, և Սամարացւոյ մը խնամօքը դար-
մանուած էր : Ասկէ կը տեսմուի թէ որեւ-
եցէ մէկը՝ որ կարօտ է մեր դթութեանն ու
բարութեանը, մեր ընկերն է, թէպէտ օտար
և այլազգի ըլլայ . և թէ մեղի պէտք է ամէն
մարդոց աղէկութիւն ընել ըստ կարի՝ որազ-
գէ որ ըլլայ : Եւ աս մոռք է առաքելոյն այն
խօսքը որ կ'ըսէ . “Արդ՝ կ'աղաչեմ ամէն բա-
նէ առաջ՝ աղօթք ընել, ինդըրուածք, աղա-
չանք, դոհութիւն ամէն մարդոց համար :
ինչու որ ան է աղէկը ու ընդունելին մեր”



Փրկիչ Աստուծոյն առջեւը, որ կ'ուզէ թէ աւ
մէն մարդիկ փրկուին՝ ու ճշմարտութիւնը
ճանչնալու դան՝” Ա. Տէ. Բ. 1, 3:

Հիմա քննենք մեր անձերը և տեսնենք թէ,
մէնք որ Քրիստոնեայ կոչուած ենք՝ այս կեր-
պով կը վարուի՞նք: Կը ջանա՞նք ու աղօթք
կ'ընե՞նք ուրիշներուն աղէկութեանը համար,
կամ թէ ասոր համար փոյթ ունի՞նք: Եթէ
մեր Քրիստոնեայ եղբայրներուն փրկութեա-
նը հոդ չենք տանիր, Հեթանոսներուն և Հրեա-
ներուն փրկութեանը ի՞նչպէս կընանք հոդ-
տանիլ: Անոնց համար աղօթք չենք ըներ, ոչ
մեր եկեղեցիներուն ոչ ալ մեր տուներուն
մէջ, այլ մանաւանդ կ'ատենք զանոնք: Ո՞ւր
են այն մարդիկը, որ աղօթք կ'ընեն ջաճկր-
ներուն և Հրէաներուն և Հեթանոսներուն
համար:

Հիմա թող ամէն մարդ, որ կը կարդայ ա-
սոնք, քննէ իր անձը թէ այնպէս կ'ընէ՞ ու-
րիշներուն համար, ինչպէս որ ինք կ'ուզէ որ
ուրիշներն ընեն իրեն համար. և ասկէ թող
հասկնայ թէ Քրիստոսի աշակերտ է:

Ե. Մեր Ցէրը նաեւ սա պատուէրը տուաւ
իր աշակերտներուն. “Ամենեւին երդում մի
ընէք, ոչ երկինքի վրայ՝ որ Աստուծոյ աթոռն
է. և ոչ երկրի վրայ՝ որ անոր ոտքերուն պա-
տուանդանն է, ոչ ալ երուասղեմի վրայ՝ որ
մեծ թագաւորին քաղաքն է. Եւ ոչ քու-
դվառդ վրայ երդում ընես, ինչու որ չես

կընար մէկ մաղ մը ճերմիկցընել կամ սեւ-
ցընել: Հապա ձեր խօսքը ըլլայ այսն՝ այո,
և ոչք՝ ոչք. ու ասկէ աւելին՝ չարէն առաջ
կու դայ:” Մատն. Ե. 34—37:

Արդ քննենք մեր անձերը և տեսնենք աս
պատուէրին նկատմամբ ալ, թէ մենք՝ որ
քրիստոսի աշակերտները կը կոչուինք, Քրիս-
տոսի այս խօսքերուն կը հնաղանդի՞նք: Ո՞չ
ապաքէն այս պատուէրը ոտքի տակ կ'առ-
նենք միշտ: Ո՞չ ապաքէն կը տեսնենք որ մար-
դիկ, երիկ մարդ. և կնիկ մարդ և աղաք, այս
պատուէրը դրեթէ ամէն ժամանակ ոտքի տակ
կ'առնեն:

Երբ բան մը կը ծախեն կամ կը գնեն, և
կամ կը խօսին, առանց երդման չեն ըներ,
այնպէս որ՝ ճամբան կամ մեր տուներուն մէջ
կամ ուր որ ենք, ուրիշ բան չենք լսեր այն-
չափ որչափ որ Աստուծոյ անուան ունայն տեղ
բերան առնուիլը: Նաեւ շատ մարդիկ սովո-
րութիւն ըրած են իրենց ամէն խօսքը երդ-
մամբ ընել իրենց աչքին կամ դլիսուն վրայ.
և կամ իրենց կեանքին և ուրիշ կերպ բա-
ներու վրայ: Այսպէս ընելը ո՞չ ապաքէն
Քրիստոսի այն երեւելի պատուէրին դէմ է
որ կ'ըսէ. “Ամենեւին երդում մի ընէք,”

Ուստի հիմա մենք՝ որ մեր բերանն այսպէս
ստէպ երդումներ ընելու սովորած կը գըտ-
նենք, ի՞նչ պիտի խօրհինք մեր վրայ: Կընա՞նք
ըսել թէ՝ Քրիստոսի աշակերտներն ենք:

Ասկէ զատ ո՞ւր թողունք որ՝ շատ մարդիկ շատ անգամ ոչ միայն երդում կ'ընեն, հապա սուտ տեղն ալ երդում կ'ընեն։ Սուտ կը խօսին, ու ետքն ալ երդում կ'ընեն թէ ճշշմարիտ ըսին։ Ստութեան մեղք կը գործեն, ու ետքը փոխանակ դարձի դալու և Աստուծմէ ներում խնդրելու, ստերդմութեան մեղքին մէջ ալ կ'իյնան՝ մարդոց առջեւ իրենց ստախօսութիւնը ծածկելու համար։

Միթէ կը կարծե՞ն այս մարդիկը թէ սուտ խօսելով և երդում ընելով, ու այնպէս մարդիկ խարելով կընան զԱստուած խարել, որ կը քննէ անոնց գործերը, սրտին մէջ եղածը դիտէ, և ամէն բան դատաստանին օրը յայտնի պիտի ընէ։ Միթէ ամենեւին հոգ չե՞ն ըներ, թէ Աստուած ի՞նչ կը խորհի իրենց վրայ։ Կամ թէ ինչ սարսափելի փոխարէն մը պիտի տրուի անոնց դալու աշխարհին մէջ։

Ղ. Մեր Տէրը պատուիրեց իր աշակերտին ձեռքովը թէ՝ “Ստութիւնը մէկ դի ձգելով, ճշմարտութիւն խօսեցէք ամէն մէկերնիդ իր ընկերին հետ։” Եֆե. դ. 25։

Հիմա եկէք քննենք մեր անձերը նաեւ այս առաքելական խօսքին նկատմամբ, և տեսնենք թէ կը բռնե՞նք այս պատուէրը։ Ո՞ւր են ան մարդիկ որ միշտ ճշմարտութիւն խօսին, այնպէս որ կարենանք անոնց խօսքին վատահիլ։ Հարիւրին մէջ մէկը կայ արդեօք, “որ աղատ ըլլայ ստախօսութեան մոլութենէն։

Ո՞ւր է այն մարդը որ ճշմարտութիւն խօսելուն վրայ կը խորհի մանաւանդ քան քանի մը դահեկան աւելի վաստըկելու վրայ։

Աստուծոյ խօսքը յայտնապէս կը սորվեցընէ մեղի թէ ամէն ստութիւն ու խարէութիւն ոչ միայն գէշ է, այլեւ անտարակոյս մարդը կործանման կը տանի։

Դաւիթ Սաղմոսին ձ՞ր. գլխուն մէջ կը սորվեցընէ թէ, անոնք որ պիտի բնակին Աստուծոյ Սուրբ լեռան վրայ, (այսինքն՝ որ պիտի մտնեն անոր թագաւորութեանը մէջ,) իրենց սրտերուն մէջ ճշմարտութիւն խօսող մարդիկ են։ Եւ Ե. գլխուն մէջ կ'ըսէ թէ Աստուած պիտի դատապարտէ զանոնք որ սուտ կը խօսին։ Եւ Յայտնութեան գիրքին մէջ երբ այն Սուրբ Քաղաքին, Երկնաւոր Երուսաղեմին, վրայ կը խօսուի, Յիսուս Քրիստոս կ'ըսէ, “Բոլոր ստախօսներուն բաժինը վառած լիճին մէջ պիտի ըլլայ կրակով ու ծծումբով, որ ասէ երկրորդ մահը։”

Ուրեմն թող ամէն ընթերցող կանկ առնէ հոս, և թող խորհի թէ ինք սովորութիւն ըրա՞ծ է այս մեղքը գործել. և եթէ ըրած է, ոչ ապաքին վտանգի մէջ է իր բաժինը կրակէ լճին մէջ ունենալու։

Է. Քրիստոսի պատուէրներուն մենէ պահանջած մէկ ուրիշ բանն ալ սա է “Հոգիով ու ճշմարտութիւնով երկրպագութիւն ընել (Աստուծոյ)։” Յուն. դ. 24.

Մեր Տէրը սորվեցուց որ, լեզուին ըրած փառաբանութիւնն ու ձայնաւոր աղօթքը միայն բաւական չէն . և թէ այս կերպ լեզուով պաշտօն մատուցանելն Աստուծոյ ընդունելի չէ : Եւ սաստիկ կշտամբեց Հրէաները՝ անոնց այս կերպ լեզուով ոչ թէ սրտանց ծառայութիւն ընելուն համար, ըսելով, “Աղէկ մարդարէութիւն ըրաւ ձեր վրայ եսայի, ու ըսաւ, Աս ժողովուրդը միայն շրմունքներով զիս կը պատուէ . բայց իրենց սիրտը հեռացած զատուած է ինձմէ . ու պարապ տեղը զիս կը պաշտեն, մարդոց պատուիրած բաները իրբեւ վարդապետութիւն սորվեցընելով :” Մատի . ԺԵ . 8, 9 :

Եթէ Աստուած մեղի պէս ըլլար, թերեւս սոսկ արտաքին երկրպագութիւններով կշտանար, ու զանոնք բաւական համարէր . բայց ան մեղի պէս չէ . մարդուն սիրտը կը նայի : Աստուած հոդի է, և մենէ հոդւով եղած երկրպագութիւն կ'ուղէ : Մեր մատուցած պաշտօնը սրտին ծառայութեամբը պիտի ըլլայ . հոդեւոր ծառայութիւն մը պիտի ըլլայ :

Եկեղեցիներուն մէջ ըստ մեծի մասին ի՞նչ պէս երկրպագութիւն ու պաշտօն կը մատուցուի : Եւ երբ երկրպագութիւն կ'ընենք, կ'իմանա՞նք թէ ներքուստ այն մեծ և ահաւոր Աստուծոյ առջեւ կայնած ենք, որ սիրտը ու միտքը գիտէ : Անոր առջեւ կը կենա՞նք կամ անոր կու դա՞նք յարդութեամբ ու աստուածու

պաշտութեան երկիւղիւ : Մեր աղօթքը հոգւովկ մտքո՞վ է : Հոդ կ'ընե՞նք մանաւանդոր մեր սիրտերը մաքուր և սուրբ ըլլան և մեր ըրած երկրպագութիւնը հոդեւոր և ընդունելի ըլլայ Աստուծոյ . կամ թէ ընդհակառակն կը ջանանք որ մեր կատարած պաշտօնը շուտով լընդընելով մեր տեղը երթանք : Եւ շատանգամ երբ եկեղեցւոյ մէջ կը ժողվուինք, և Աստուծոյ առջեւ կ'ըլլանք աղօթքի ժամանակ, մեր աչքերը չըրսդին չե՞նք դարձներ և նայիր, և մեր քովիններուն հետ խօսակցիր ու իրարու հագուստներուն այնպէս նայիր որ ամենեւին հոդ չենք ըներ թէ՝ Ամենամեծ Աստուծոյ առջեւն ենք, և չենքնայիր թէ մեր սիրտերը շիտակ են թէ ոչ : Եւ երբ Աւետարան կը կարդացուի, մենք լսողներս աղէկ ականջ կը դնե՞նք անոր իրբեւ Աստուծոյ խօսքին և ոչ մարդու : Կը ջանա՞նք այն խօսքերէն սորվիլ թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը, ի՞նչ է մեր պարտաւորութիւնը, և ի՞նչ պէտք է ընել մեղի որ փրկուինք : Եւ երբ տուն կ'երթանք, կը յիշե՞նք այն աստուածոյին պատգամները և խրամները զօրս լսեցինք, թէ մանաւանդ այս կամ այն ինչ մարդուն կամ կնոջ խօսքին կամ հագուստին փրայ կը խորհինք և կը խօսինք :

Երբ մեր աղօթքը կ'արտասանենք, ի՞նչ անհոդութեամբ ու աճապարանօք կ'ըսենք, չխորհելով մեր ըսածներուն զօրութեանն ու

իմաստին վրայ, և կը կարծենք թէ միայն շատ խօսելով մեր աղօթքը պիտի լսուի : Մատին . ջ . 7 :

Թերեւս այն միջոցին մեր սիրաը ատելու թեամբ, նախանձու և չարութեամբ լեցուածէ : Այսպիսի աղօթքը ընդունելի կ'ըլլայ Աստուծոյ, որ մենէ կը պահանջէ աղօթել մեղի դէմ յանցաւոր գտնուողներուն վրայ ներող սրտով :

Մեր Տէրը պատուիրեց նաեւ որ ծածուկ աղօթք ընենք . ըսաւ, “Դուն երբոր աղօթք կ'ընես, մտիր քուներքին սենեակդ, ու դուռըդ դոյէ, և քու Հօրդ՝ որ գալտուկ տեղ կը գտնուի, աղօթք ըրէ . և Հայրդ՝ որ գաղտուկը կը տեսնէ, քեզի յայտնապէս հատուցում պիտի ընէ :” Մատին . ջ . 6 :

Ո՞չափ մարդիկ կան որ ծածուկ աղօթք ընելու սովորութիւն ունին . կամ որ կը սիրեն իրենց սենեակին մէջ մինակ ըլլալ օրը մէկ ժամ կամ կէս ժամ, իրենց սիրտն Աստուծոյ բանալու, իրենց մեղքերն անոր առջեւ խոստովանելու, և անկէ թողութիւն խնդրելու համար, փառք տալով անոր անուանը, և կարդալով Աւետարանն ու լսելով անոր սրբազն խօսքերը :

Բայց առաջին սուրբերը սովորութիւն ունէին ծածուկ աղօթել . ինչպէս Դաւիթ՝ որ Տէրոջը օրէնքներուն կը հաճէր, կ'ըսէ թէ “Իրիկունը, առտուն ու կէս օրը պիտի բողո-

քեմ ու հառաջեմ, և անիկա պիտի լոէ իմ ձայնս :” Սաբ . ԾԵ . 47 : “Օքը եօթը անդամ կ'օրհնեմ քեզ, Տէր, քու արդար դատաստանիդ համար :” Սաբ . ՃՃԹ . 164 : Դանիէլ մարդարէն ալ սովորութիւն ունէր իր սենեակը մտնել օրը երեք անդամ, և աղօթել երկնից Աստուծոյն : Եւ մեր Տէրը Յիսուս կը սիրէր առանձին աղօթել . ուստի մեզի ալ պէտք է այս մասին հետեւիլ անոր օրինակին :

Գանզի ան որ առանձին աղօթք ընել չի սիրեր, չի կրնար հոգեւոր ըլլալ . ո՛չ ալ Աստուծոյ երկրպագութիւն ըրած կ'ըլլայ հոգւով ու ճշմարտութեամբ :

Սակայն Աստուծած ոչ միայն աղօթքի ժամանակ մենէ կը պահանջէ անկեղծութիւն և ուղղութիւն սրտի, հապա կը պատուիրէ չարխորհուրդներէ և մտքով գործուած մեղքերէ անդամ միշտ զգուշանալ : Ինչու որ ինք մեր սիրտերը կը քննէ միշտ, ոչ թէ լոկ մեր աղօթք ըրած ատենը :

Աստուծոյ աչքին առջեւ “Ով որ իր եղբայրը կ'ատէ, մարդասպան է :” Եւ “Ով որ կնիկ մարդու կը նայի անոր ցանկանալու համար, անիկա ալ իր սրտին մէջ չնութիւն ըրած կ'ըլլայ անոր հետ :” Աւազ, ուրեմն, մեր մէջը՝ որ Քրիստոնեայ կը կոչուինք՝ ո՞րչափ մարդասպաններ և չնացողներ կան : Կ'ուղենք որ մարդիկ մեր վրայ աղէկ համարում ունենան, և արդար ըլլալ կը կեղծենք զմեղ . բայց սրտի 3

մաքրութեան փոյթ չենք տանիր և զայն չենք
վնառուեր : Մեր Տէրը կ'ըսէ այսպիսիներուն,
“Վայ ձեղի, որ կը նմանիք ծեփած դերեղ
մաններու, որոնք դուրսէն գեղեցիկ կ'երեւ
նան և ներսէն մեռելներու ուկորներով և ամէն
կերպ պղծութիւնով լեցուն են :” Մատիւ. Իգ.

27 :

Ը. Գրիստոսի պատուէրներուն մէկն ալ սա
է, “Գիրքերը քննեցէք, ինչու որ դուք անոնց
մով կը սեպէք յաւիտենական կեանքը ու
նենալ :” Յոհ. Ե. 39 :

Հին ու Նոր կտակարանները որ Սուրբ Գիրք
կ'ըսուին Աստուծոյ կամքին յայտնութիւնը կը
պարունակեն : Եւ անոնց մէջ են այն կանոն
ները, որովք պէտք է մեղի վարուիլ. և այն
պիսի խրատներ կան հօն, որոնց հետեւիլ
պէտք է մեր փրկութեանը համար : Ուստի
մեղի հարկաւոր է մանաւանդ Սուրբ Գրոց
մէջ եղած ամէն բան դիտնալ :

Ամէն քաղաքի մարդոց հարկաւոր է դիտ
նալ թէ որոնք են իրենց երկրին օրէնքները,
որպէս զի կարենան այն օրինաց համաձայն
դործել, և անոնց արդելած բաներէն զդու
շանալ : Եւ երբ քաղաքին մէջ կառավարու
թեան կողմէն օրէնք մը կը հրատարակուի,
ամէն մարդ պարտի լսել և հնազանդիլ ա
նոր որպէս թէ թագաւորն ինքնին կը քարոզէ
այն պատուէրը : Եւ եթէ մարդ մը մտիկ չ'ըներ
հասկընալու այն պատուէրը, անոր այն պա-

տուէրին վրայով տգիտութիւնը կընայ զանի
օրէնքին դէմգործած յանցանքէն անմեղաւ
դիր ընել . ոչ երբէք : Այնպիսին յանցաւոր է
ոչ միայն օրէնքը չբռնելուն համար, հապա
նաեւ թագաւորին իշխանութիւնն արհամար
հելուն համար :

Արդ՝ թագաւորներուն թագաւորը ու տէ-
րէրուն Տէրը իմացուց մարդոց իր կամքը Սուրբ
Գրոց մէջ, և կը պահանջէ որ այն Գիրքը քըն-
նենք, որ կարենանք դիտնալ Աստուծոյ կամ-
քը, և անոր պատուէրները կատարել : Ժամա-
նակաւոր թագաւորի մը հրովարտակը հաս-
կընալ հարկ է, հապա ո՛րչափ եւս առաւել
հարկաւոր է դիտնալ Սուրբ Գրոց խօսքերը, որ
ամենամեծ թագաւորին հրամաններն են, մի-
այն ամենակարող Արարչին և կառավարչին
երկնի և երկրի . մեր հոգիներուն դժոխքին
կրակէն աղատին ալ անոր կամքը դիտնալէն
և կատարելէն կախեալէ : Անոր կամքը կա-
տարելապէս դիտնալ՝ միայն Սուրբ Գիրք
կարդալով կ'ըլլայ :

Հիմա տեսէք մարդոց վարմունքը Սուրբ
Գրոց նկատմամբ . ի՞նչպէս անհոգ են սոր-
վելու այս պատուական Գիրքը : Ո՛րչափ քիչ
են որ կը կարդան ու կը քննեն զայն : Եւ
անոնք որ չեն կընար կարդալ՝ ո՛րչափ քիչ
կը ջանան սորվիլ, կամ այնպիսի մէկը դըտ-
նել որ կարդայ ու բացատրէ անոնց զայն :
Եւ երբ եկեղեցւոյ մէջ Աստուծոյ խօսքը կը

կարդացուի, ջերմեռանդութեամբ միտ դնող-
ներ ո՞չափ քիչ են:

Այս պատճառաւ շատ մարդիկ չեն գիտեր
թէ ի՞նչ դրուած կայ Աստուածաշունչին մէջ:

Արդարեւ այս անհոգութիւնը շատ մեղա-
դրելի է: Քրիստոս պատուիրեց մեղի որ
Սուրբ Գիրքը քննենք: Ուստի անոնք որ հոգ-
չեն ըներ Աստուածաշունչը կարդալու և քըն-
նելու, ի՞նչպէս կրնան Քրիստոսի աշակերտ
ըլլալ:

Ո՛հ, ո՞չափ տարբեր է մեր գործածած այս
կերպը Դաւթի այն խօսքէն զոր կ'ըսէր Աս-
տուծոյ, “Ո՞չափ կը սիրեմ քու օրէնքդ: ան
է ամէն օր իմ մտածութիւնս: Ո՞չափ քաղցր
է քու խօսքդ: իմ քմացս: մեղրէն աւելի ա-
նուշէ իմ բերնիս: ինձի հազարաւոր ոսկիէ
ու արծաթէ աւելի աղէկէ քու բերնիդ օրէն-
քը: Քու խօսքդ իմ ոտքերուս ճրադէ, ու իմ
շաւիներուս լցու: Ծնոր համար քու պատուի-
րանքներդ ոսկիէն ու աղնիւ ոսկիէն աւելի
սիրեցիս:” Սառ. ձժ. 72, 97, 103, 105, 427:

Ահա այսպիսի սիրով Դաւիթ սիրեց ու սոր-
վեցաւ Աստուծոյ խօսքերը: Եւ այսպէս պար-
տի ամէն Քրիստոնեայ սիրել և սորվիլ Աս-
տուծոյ պատուիրները, եթէ աշակերտ է այն
Տէրոջը որ կ'ըսէ, “Գիրքերը քննեցէք: ին-
չու որ գուք անոնցմով կը սեպէք յաւիտե-
նական կեանքը ունենալ:

ՀԵՏԵԿՈՒԹԻՒՆ

Առջի երեսներուն մէջ Տէր Յիսուս Քրիս-
տոսի քանի մը պատուէրները քննեցինք, և
զանոնք բաղդատելով մեր վարուց և սովո-
րութիւններուն հետ, գտանք որ ցաւալի
կերպով հեռի ենք անոնցմէ, թէեւ քրիստոն-
եայ անունը կը կրենք:

Կ'երեւի թէ մենք որ Քրիստոնեայ կը կո-
չուինք՝ Քրիստոսի պատուէրներուն չենք հնա-
զանդիր. ուրեմն հիմա կրնանք քննել զմեղ
առաքելցն Խրատովվը, և կրնանք հասկնալ
թէ հաւատքին մէջն ենք, և թէ Յիսուս Քրիս-
տոս մեր մէջն է, կամ թէ դատապարտուած
ենք:

Ընթերցող, հիմա կը հարցընեմ քեզի, ուուն
Քրիստոսի այն պատուէրները որոնց վրայ խօ-
սուեցաւ մինչեւ ցարդ, կը բռնե՞ս: Ապա թէ
ոչ, ի՞նչ պիտի խորհիս քու վրայովդ: յայտ-
նի է որ դուն Քրիստոսի աշակերտը չես, և
ոչ թէ ծշմարիս, այլ անուամբ միայն Քրիս-
տոնեայ ես: Քեզի նմաններուն համար մեր
Տէրը կ'ըսէ. “Ինչո՞ւ զիս, Տէր, Տէր, կը կո-
չէք, ու ըստած բաներս չէք կատարեր:”

Աստուծոյ պատուէրները մեղի տրուած են
որ անոնց հնաղանդինք. եթէ զանոնք կ'ա-
նարդենք ու չենք հնաղանդիր Քրիստոսի,
յոյս կրնա՞նք ունենալ թէ ան մեղ պիտի վըր-

կէ . ոչ . քանզի Քրիստոս եղաւ պատճառ
յաւխանական փրկութեան , որո՞նց . — ա
նոնց որ անոր կը հնազանդին . ուրեմն մի
այն անոնք կրնան փրկուիլ որ անոր կը հը^ւ
նազանդին : Ե՞ր . Ա . 9 . Այսպէս ըստ նաեւ
Մովսէս՝ Քրիստոսի գալստեան վրայ առաջ
ծուց խօսելով , “Եւ պիտի ըլլայ թէ ամէն ով
որ ան մարդարէին մորիկ չընէ , պիտի կոր
սուի ժողովուրդին մէջէն :” Գործ . գ . 23 :

“Ով որ աս իմ խօսքերս կը լէ ու չի կատար
եր ասոնք , կը նմանի անխելք մարդու մը՝ որ
իր տունը աւազի վրայ շինեց . և անձրեւները
իջան , ու գետերը վաղեցին , ու հովերը փչեցին ,
և զարկին ան տանը , ու փլաւ , և մեծ
էր անոր կործանումը :” Մատթ . է . 26, 27 :

Ուրեմն հոս աւելի ահաւոր հետեւութեան
մը հասանք . Եկէք կանկ առնենք ու մտածենք
ասոր վրայ : Յայտնի եղաւ թէ շատ մարդիկ որ
զիրենք Քրիստոնեայ կը կոչեն՝ բոլորովին զուրկ են ճշմարիտ քրիստոնէութենէ ,
և Քրիստոսի կրօնքին համաձայն չեն քալեր :
Եւ շարունակ աս վիճակին մէջ կենալով անհնարէ որ
փրկութիւն գտնեն : Սոսկալի չէ խօսիկի որ
Քրիստոնեայ կը կոչուինք՝ աղօթք կ'ընենք ,
պահք կը պահենք , սուրբ տեղեր ուխտի կ'երածանք ,
այլովքն հանգերձ , և Քրիստոսի պատ
տուէրները չենք բռներ : Եւ աղետալի չէ որ
երկնից արքայութեան որդիք կը համարինք

զմել , բայց երբոր սրբութեան կշռովը կը շուռուինք , պակաս կը գտնուինք , և այսպէս կործանման ճամբուն մէջենք :

Բայց եթէ մէկը հարցընէ թէ ի՞նչ կրնանք
ընել . պատասխան կու տամ Պետրոս առաքելոցն խօսքերովը . “Ուստի ապաշխարեցէք ու դարձի եկէք , որ մեղքերնիդ ջընջըուի :” Գործ . Դ . 19 . Այսինքն պէտք է որ մենք մեր բոլոր մեղքերէն ու բոլոր կեղծաւորական արարողաւթիւններէն դառնանք .
արտաքին երեւոյթով դոհ չըլլանք , հապանայինք որ ճշմարիտ և հնազանդ սրտով Քրիստոսի ճամբան երթանք , և սորվինք անկէ որ կ'ըսէ , “Եկէք ինծի բոլոր յոդնած ու բեռնաւորածներ , և ես ձեզ պիտի հանգչեցընեմ : Իմ լուծս ձեր վրայ առէք , և ինձմէ սորվեցէք որ հեղ եմ ու սրտով խոնարհ , և ձեր անձերուն հանգստութիւն պիտի գտնէք :” Նաեւ կ'ըսէ , “Թէ որ մէկը կ'ուզէ իմ ետեւէս դալ , թո՞ղ իր անձը ուրանայ , և ամէն օր իր խաչը վերցընէ (այսինքն Քրիստոսի համար իր քաշած նեղութիւնը) ու իմ ետեւէս գայ :”

Բայց ասիկա գիւրին չէ . ոչ ոք կարծելու է թէ կրնայ իր խաչը վերցընել , և Քրիստոսի ետեւէս երթալ , եթէ Աստուծոյ Հոգին անոր չօդնէ , և բոլորովին նորոգէ անոր սիրտը .
արդարեւ սրտին նորոգուիլը պէտք է : Բոլոր այս խարէութիւնները յառաջ կու դան խան-

դարեալ չար սրտէ մը , ինչպէս Յիսուս ըստ , “Սրտէն կ'ելլեն չար խորհուրդներ , սպաննութիւններ , շնութիւններ , պոռնկութիւններ , չար աչք” , եւայլն : Ինչպէս ապականեալ ծառի մը աղէկ պտուղ բերել անհնար է , նոյն պէս անհնար է խանգարեալ սրտի մը սուրբ հնազանդութեան պտուղներ յառաջ բերել : Ամէն մարդ աշխարհք կու գայ ապականեալ սրտով , որ հակամիտութիւն ունի ամէն տեսակ գէշ սովորութիւններու և հակառակ է ամէն բարի բանի , և կը մնայ այնպէս մինչեւ որ նորոգուի և ըլլայ Առաքելցն ըսածին պէս “Մէկ նոր ստեղծուած մը” Հոգւոյն Սրբոյ զօրութեամբ :

Մէր Տէրը սա խօսքով հասկըցուց նոր ստեղծուած ըլլալը , “Թէ որ մէկ մարդ մը նորէն չծնանի , չկընար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնալ :” Ահա հոս է այն մեծ և զօրաւոր փոփոխութիւնը որ պիտի ըլլայ մարդու մը ներսիդին փրկութեան համար : Այս փոփոխութեան վրայ շատ անգամ խօսուած է Սուրբ Գրքին մէջ , և երբեմն կը կոչուի նորոգութիւն , ինչպէս , “Զեր մտքին նորոգութեամբը նորոգուեցէք :” Հոգւ. Ժ. 2. Երբեմն կ'ըսուի նոր ծնունդ , որով մենք Աստուծոյ որդիք կ'ըլլանք . ինչպէս , “Որոնք որ ինքը (Քրիստոս) ընդունեցին՝ անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու որ անոնք ոչ արիւնէ և ոչ մարմինի

կամքէ՝ ոչ ալ մարդու կամքէ , հապա Աստուծմէ ծնան :” Յոհ. Ա. 12. 13 : Այս փոփոխութիւնը կը նմանցուի նաեւ մեռելներուն յարութեանը . ինչպէս , “Եւ ձեզ , որ ատեն մը յանցանքներու մէջ մեռած էիք , կենդանացուց անոր հետը : Թաղուելով անոր հետ մկրտութիւնով , որով նաեւ անոր հետ յարութիւն առիք Աստուծոյ զօրութեանը հաւատալով :” Կոչու . Բ. 12, 13 :

Թէ մարդ մը այնպէս փոխաւի որ նոր արարած , և ճշմարիտ հնազանդութեամբ Քրիստոսի հետեւող ըլլայ , ասիկա արդարեւ մեծ փոփոխութիւն է : Եւ այս կերպ փոփոխութիւն մը յառաջ բերել մարդուս կարողութենէն բոլորովին դուրս է : Ասիկա մարդուս ներսիդին եղած այնպիսի փոփոխութիւն մինէ , որ առանց Աստուծոյ Հոգւոյն զօրութեանը չի կընար ըլլալ : Ուստի դուք , եթէ կ'ուղէք ձեր սրտին մէջ աս հոգեւոր նորոգութեան փորձն ընել , պէտք է որ զձեզ Աստուծոյ յանձնէք , աղօթիւք խնդրելով անկէ որ իր Սուրբ Հոգին ձեզի զրկէ ձեր միտքերը լուսաւորելու և ձեր սիրաերը նոր ընելու : Այս կերպով Դաւիթ աղօթք ըլլաւ , երբ մեղքի մէջ ինկած էր , քանզի գիտէր թէ ինք զօրութիւն չունէր ինքինք փրկելու կամ իր սիրաը մեղքի արատներէն մաքրելու . ուստի ինդրեց Աստուծմէ՝ ըսելով , “Ո՛վ Աստուած , իմ մէջս մաքուր սիրտ ստեղծէ , և իմ ներ-

սիդիս ուղիղ հոդի նորոգէ :” Սաղ. Ծ. 10: Աստուած ալ իր ողորմութեամբը խոստացած է տալ իր Սուրբ Հոգին անոնց որ կը խնդրեն : Այս է բարութիւններուն ամենէն մեծը զոր Յիսուս խոստացաւ իր աշակերտներուն, ինչպէս կը տեմնուի սա պատուական խօսքերուն մէջ . “Խնդրեցէք, և պիտի արուի ձեզի . վնտուեցէք, ու պիտի դանէք . դուռը զարկէք, և պիտի բացուի ձեզի : Զեզմէ ո՞վ է ան հայրը որմէն իր որդին հաց որ ուղէ, միթէ քա՞՞ պիտի տայ անոր, կամ թէ որ ձուկ ուզէ, միթէ ձուկին տեղը օ՞չ պիտի տայ անոր : Ուստի եթէ դուք որ չար էք, ձեր զաւակներուն աղէկ ընծաներ տալ գիտէք, որչափ աւելի ձեր Հայրը երկինքէն Սուրբ Հոգին պիտի տայ անոնց, որ իրմէ կը խընդրեն :” Ապա այս աստուածային խոստման նայելով կրնանք վստահութեամբ յուսաւ թէ Աստուած կը դրկէ մեզի իր Սուրբ Հոդին, երբ մենք աղօթքով կը խնդրենք, ինչպէս Պէնտէկոստէի օրը իր աշակերտներուն դրկեց, երբ երեք հազար հոդի այն Հոգւոյն զօրութեամբ սրտերնուն մէջ նորոգութիւն մը ստացան, և իրենց մեղքերնէն դառնալով ճշմարիտ հաւատացեալներ եղան Քրիստոսի :

Նմանապէս ով որ կը խնդրէ խոնարհ աղօթքով այս օրհնեալ պարգեւը՝ պիտի առնէզայն :

Ընթերցող, այս կերպով ահա դուն կը նաս

ըլլալ ճշմարտապէս “Նոյն հաւատքին մէջ .” և այնպէս պիտի ըլլաս արդեամբ և ճշմարտապէս աշակերտ Քրիստոսի որուն կը վայլէ փառք և պատիւ և փառաբանութիւն յաւիտեանս : Ամէն :

ՎԵՐՋ

Այս մեջաւով պար սկզբանական առաջ
շրջիք և պահանջ առաջ դնելու սկզբան և
առաջ ով օգոստ դաշտական ապահովություն սկզբան
առ, և պահանջ առաջ և պահանջ և պահանջ :

ՏՊՁ



«Ազգային գրադարան»



NL0028879

2174

